

ՓՈԽՈՎՆ ԽՄԲԵԴՐԸԿՈՒՆԻ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՑ

Ե.

ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹԻՒՆ

Եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ հարցերուն շարդին՝ ամենէն ուշազրաւներէն մին է անշուշտ ռէզոգերականութեան կուսակրօնութեան հարցը, ինչպէս կը վերնազրէ զայն ԶԵԿՈՒՅՈՒԽՄը:

Ըստ ոմանց, եթէ կ'ուղէք՝ նոյնիսկ շատերու կարծիքով, ամենակարեւորն է ան. զի քիչ չեն անոնք որ չեն կրնար ըմբռնել եկեղեցական բարեկարգութիւն՝ առանց եկեղեց սկաններու կուսակրօնութեան խնդրին լուծում մը տալու. ու թերես սակ աւթիւ չեն նաև այնպիսիներ, որ Բարեկարգութիւն ըսկելով լոկ այդ հարցը կ'իմաստն, իսկ անոր լուծման միուկ կերպը կը նկատեն կուսակրօնութեան չնչումը, անզգալարար կամ ոչ՝ տարուած թերես այն մտածումէն թէ հաթօլիկ եկեղեցին դէմ բարեկարգութեան փոթորիկը շղթայագերծող գործիչն ակզրունքներէն մին ևս եղաւ այդ, որուն ինքն իսկ տուաւ առաջին օրինակը:

Մենք լուրջ չենք զտներ այդպէս յոխուան զդացումով նայիլ խնդրոյն վրայ, և ուրախ ենք որ ԶԵԿՈՒՅՈՒԽՄԻՆ մէջ ևս այդ մասին շատ լաւ կշռուած դասում մը կը տիրէ, որ, հեռու՝ ամբոխային տրամադրութիւններէ տարուելէ, հարցը իր էութեան և բնութեան մէջ նկատի կ'առնէ ճշգրիտ արդարամտութեամբ, հակիրճ տողերու՝ մէջ յստակօրէն մատնանշելով անոր ելքը, որո՛ւն կրնայ և պարտի յանդիլ ան:

Ըստնք նախ թէ խնդիրը՝ եկեղեցագիտական տեսակէտով՝ վարդապետական ըլլալէ աւելի և առաջ, կարգապահական է, հետեարար և բանաւոր է պատմական ճամբով մօտենալ անոր:

Ո՛չ այսօրուան հարց է ան և ո՛չ քանի մը դար առաջուան. կը կարծենք թէ մինչև քրիստոնէական կեանքի աղքիւրը՝ Աւետարանը՝ պէտք է վերանալ, անոր առաջին շարժումը դիտելու համար իր սահմին մէջ. Արդարն, «Ոչ ամեննենան բաւական են այլմ, այլ որոց տունալն է . . . որ կարօնի է տալիշ տարցի» (Մաթ. ԺԹ. 11-12) գծիոնն մէջ, որով մեր Տէրը եզրակացուց ամուսնական կեանքի բարդութեանց վերաբերմամբ Փարիսեցիներէն իրեն ուղղուած հարցումի մը իր պատասխանը՝ ակնարկութիւն մը կայ այդ խնդրոյն. առանց բնազրին բառերը հոս յառաջ բերելու, բաւականանա՞նք ըսկելով թէ անոնց իմաստն էր այս. բարձրօրէն զաղափարական նպատակի սիրոյն՝ սեռական կիրքը սանձահարելու բերումը անծանօթ զգացում մը չէ մարդկային սրտին. բայց առոր համար անհրաժեշտ է հոգեկան յօժարութիւն և հզօր կամք. այսինքն մարդս իր ազատութիւնը կը պահէ ամուսնութեան հանդէպ ես. թէկ բնական

և աստուածադիր վիճակ մըն է անհիշա, բայց հոգեկան շարժառիթներէ յորդոր-սա ած՝ ներելի է անոր զանցառութիւնը, զոհողութեան զիտակցութեամբ։ Անա-սարկելիօրէն ա'յս է աւետարանական ըմբռնումը կուսակրօնութեան նկատմամբ։

Նոյն այդ ըմբռնումն է որ, թերես աւելի հանգամանօրէն, կը պարզուի առաքելակոն դրականութեան մէջ։ Մէկ կողմէ առ 8իմոթէս և 8իտոս Թուղ-թերոն մէջ «Պուտ է Եպիսկոպոսին լինել միոյ կնոջ այր»ը (այսինքն անզամ մը միայն առունացած) կը հաստատէ այն իրողութիւնը թէ հոգեռականը (ե-պիսկոպոս կամ բանանայ) կրնան բնտանիք կազմել, և «Պատուական է ամուս-նութիւն եւ սուրբ՝ անկողինք»ը (Երր. ԺԴ. 4), «Էաւ է ամուսնանալ հան զծերուլու» (Ա. Կորն., է. 9), «Կանամբեացի պատուիթեմ» կենոց յառնէ մի՛ մեկնիլ եւ առն զլիին իւր մի՛ բողուլու»ը (Նոյն անդ՝ 10, 11), և գեռ ուրիշ համարներ նոյն զուտին մէջ։ Կը ցուցնեն ամուսնական կեանքի ունեցած բարձր նշանակութիւնը քրիստոնէակոն զիտակցութեան մէջ։ Միւս կողմէ նախ ընդհա-նուրին և յետոյ այրիներուն և ամուրիներուն ըսուիլը թէ «Էաւ է երէ հայցեն դիրել զիս» (Ա. Կորն., է. 8), և նոյն զուտին մէջ դարձեալ «Ու անկինն է հոգայ զծեառն, եւ որ կանամբին է հոգայ զաւիարհիս թէ ո՛րպէս հանոյ լիցի կենոջ իւրում» (անդ՝ 32, 33) խօսքերը կը ցուցնեն առաքեալին կողմէ չափով մը գէթ կուսութեան ընծայուած նախամեծարութիւնը, ու այս ամէ-նուն վրայ դարձեալ յայտարարելը թէ «Փրաքանչիւր ո՛ք զիւր շեորհս կալցի, ոմն այսպէս եւ ոմն այնպէս» (Ա. Կորն., է. 7), յանկարծակիի չի բերեր զմեզ բնաւ սքանչելի այն գայնմութեան մասին՝ որով մեծ առաքեալը կը յայտնէր իր մտածումը ամուսնութեան հանդէպ մարդկային ազատութեան վրայ։

Եկեղեցականներուն համար ամուսնական կեանքին հանդէպ՝ աղատ, իսկ կուսակրօնութեան նկատմամբ փոքր ինչ նախընտրական այս մտայնութիւնը շարունակուեցաւ քրիստոնէութեան թուականի առաջին դարերուն, կոյս կեանքի վերաբերմամբ համակրութիւնը զգալապէս աւելի շեշտուելով սակայն։ Այս համակրութիւնը նախ արտայայտուեցաւ կանամբի կեանքին դէմ սահմանա-դրուած սեղմումներով։ Առաքեալին «Ամիոյ կենոջ այր»ի սկզբունքը փորձուեցաւ ընդհանրացնել, թէկ ոչ յաջողութեամբ, աշխարհականներուն մէջ ևս։ Անկէց է անշուշտ Բ. և Գ. ամուսնութեանց հանդէպ խորշանքը, որոն հետքերը կը պահ-ուին զեռ կանոնազիրքին և Մաշտոցին մէջ։ «Ամիոյ կենոջ այր»ի այդ սկզբունքը յետոյ ուղուեցաւ այնպէս իմանալ որ երէցը կամ եպիսկոպոսը եթէ քրիստոն-եայ լինելէն կամ մկրտուելէն առաջ ամուսնացած և այրիացած էին, երէց կամ եպիսկոպոս ձեռնադրուելէն վերջ պիտի չկարենային ամուսնանալ։ Խըս-տութիւնը այդտեղ կանգ չառաւ սակայն։ ձգտում յայտնուեցաւ պահանջելու, և պահանջուեցաւ նոյնիսկ որ ամուսնացեալ եպիսկոպոսը լքէ իր կինը կամ առ նուազն անշատ ապրի անկէ։ Բայց հնար չէր մարդկային բնութեան ա'յնքան ընդակից վիճակ մը անձնական տեսութիւններով և երկրորդական ժողովներու մէջ որոճացուած որոշումներով չնշել քանդել։ Տերտուղիանոսի խօսքերէն կը հասկցուի թէ իր դարուն բազմաթիւ եպիսկոպոսներ կային, որոնք աւելի քան «Ամիոյ կենոջ այր» եղած էին, այսինքն՝ յաջորդական բազմականութեամբ ապրու էին։ ու նազիանզացին կ'ըսէ թէ իր ծնած ատենը եպիսկոպոս էր իր հայրը։

ինչ որ ալ լինի, սակայն, այս վիճակները հետզհետէ կը սկսէին բացառիկ դառնալ. կուսակրօնութիւնը տակաւ առ տակաւ աւելի գետին կը շահէր, տուանց պարտաւորիչ ըլլալու՝ բայց միշտ աւելի յարգի նկատուելով։ Պատճառներ կան մտածելու թէ ատոր շարժառափակերն էին ամուսնացեալ կղերին, իր ընտաննեկան հոգերուն մէջ արդարապէս մտասոյզ, իր պաշտօնական պարտականութեանց նուազ ուշադիր լինել կարենալը, երբեմն նոյնիսկ այդ ճամբան վրայ՝ կրօնական ընչից մատակարարութեան մէջ տեսնուած զեղծումները և ընդհանուր առժամբ նեպոտականութիւնը, մինչ կուսակրօնութեան ոլորտին մէջ աշքի կը զարնէին նուիրեալ, անձնուրաց և իրենց սրբութեամբն ու մտաւորականութեամբը ականաւոր դէմքեր։

Այսպէս թէ այնպէս, Գ.-Դ. դարերու ընթացքին, կողմացոյցին սլաքը սկսած էր ուղղուիլ դէպի կուսակրօնութիւն։ Եկեղեցւոյ Հայրերէն նշանաւորագոյնները, յիշելով հոս անոնցմէ մէկ քանին միայն, Որոզինէս, Եւսերիս, Հերոնիմոս, Կիւրեղ Երուսաղէմացի, Ոսկեբերան, Հիպաղոլիտ, նոյնիսկ Եպիփան, Եփրեմ զայն կը պահանձնեն, թէև միշտ Պօղոսեան իմացումին դիծով։ Նիկիոյ Տիեզերական ծուրպին մէջ սեղանի վրայ կը հանուի հարցը։ ընդհանուր տրամադրութիւն մը կը յայտնուի ինպաստ կուսակրօնութեան։ մեծամասնութիւնը զրեթէ պատրաստուած էր ընդունել որ ամուսնացեալ հոգեռորականները հրաժարին իրենց կիններէն, երբ իր սրբակեաց վարքովը ծանօթ Եղիպտացի անապատական ծերունի կրօնաւոր մը ուժգին ձայն կը բարձրացնէ, ներկայացընելով այդպիսի որոշումի մը դժբախտ հետեանքները ու կը փրկէ կացութիւնը։ Փանզրայի ժողովը, անկէ վերջ, կը թոյյատրէ սարկաւագներու և քահանաներու միայն ամուսնացեալ կենցաղը, առաջինները արտօնելով նոյնիսկ ձեռնադրութենէն ետքը ամուսնանալ։ իսկ 400ին, Սահմանադրութիւնք Առամելոցը տուաքեալներուն բերանը պատուէրներ կը գնէ հրամայող՝ որ սարկաւագները, քահանաները և եպիսկոպոսները, եթէ դեռ ամուսնացած չեն կամ իրենց կինները մեռած են՝ չամուսնանան, իսկ եթէ ամուսնացած են և իրենց կինները ողջ են՝ ուրիշներու հետ չկենակցին, ինչ որ կը նշանակէ թէ անոնց չ'արգիլուիր ամուսնական կենցաղը։ Բայց, եթէ պէտք է հաւատ ընծայել Սոկրատի տեղեկութեանց, Թեսաղիոյ, Մակեդոնիոյ և Ելլադայի մէջ օրէնքի կարգ անցած էր վերջերը որ ամուսնացեալ եկեղեցականները բաժնուին իրենց կիններէն։

Եարունակ եկեղեցոյ այս վիճակով է որ յարածփեցան միտքերը տռաջին չորս դարերու ընթացքին, Արևելքի և Արևեմուտքի մէջ հաւասարապէս, տռանց կանոնապէս և վերջնականորէն սանանելու կանամքի եկեղեցականութեան սկրզբունքին, բայց առանց նաև կարենալու պաշտօնականացնել կուսակրօնութեան ինպաստ առհասարակ տածուած զգացումները և բոլորովին պարտադիր ընելու զայն հոգեռորականներուն։

Այս կացութեան մէջ փոփոխութիւն մը զգացուեցաւ Դ. դարէն սկսեալ, և եկեղեցական կուսակրօնութեան հարցը, թէ Արևելեաններու և թէ Արևմտեաններու մէջ, որու ձեր մը յանդելու ճամբան մտաւ։

Առաջինները, որոնք կը թուէին շատ ազդուած ըլլալ Որողինէսի մէկ խօսքէն որ կ'ըսէր թէ «Հոգևորականները Եկեղեցւոյ մէջ ալ կրնան զաւակներ ունենալ, բայց ըստ մատաց անոր՝ որ կը գրէր. Արդեակի իմ, զորս դարձեալ վիշտին Երկնեմ, մինչեւ Եկարենցի ի ձեզ Քրիստո» (Փաղ. Դ. 19), իրենց ուղղութեան նշանաբան ըրին «Առաքելական Սահմանադրութիւնքի վերև յիշուած յօդուածը, անոր մէջ եպիսկոպոսաց մասին եղած արամադրութիւնը միայն իւրացնելով։ Այս միտումին ոյժ տուաւ նաև Սոկրատէ և Մինիսիսէ յիշուած այն աւանդութիւնը թէ Արեւելքի մէջ վաղուց քահանաները, եպիսկոպոսանալնէն վերջ, ժումկալ կենցաղի նուրիրուած են։

Բազում կողմերէ ծայր տուած սովորութիւնը ընդհանուր կանոնի յանդեցաւ ի վերջոյ, նախ քաղաքային և յետոյ Եկեղեցական օրէնսդրութեամբ։ Զ. դարուն (534), Յուստինիանոսեան օրինագիրը արզիւց Գանամբի քահանաներուն աստիճանի բարձրացումը. «Ձաւակ ունեցողը չի կրնար եպիսկոպոսանալ», այն պատճառաբանութեամբ թէ Եպիսկոպոսը, իրեւ հոգեւոր հայր հաւատացեալներու, պէտք է վերծ լինի մարմաւոր որդւոց հոգերէն։ Հետեարար, եպիսկոպոսը կամ կոյս պէտք է լինի սկիզբէն, և կամ, եթէ առաջուց արդէն ամուսնացած էր, պիտի չկարենայ մարմապէս յարաբերուիլ իր կնոջ հետ. իսկ խոնարհագոյն աստիճանի վրայ եղած ամուսնացեալ կերպականները իրաւունք ունին շարունակելու իրենց ամուսնական կեանքը, միայն թէ ձեռնադրուելէ առաջ պէտք է ամուսնացած լինին. հակառակ պարագային կարգագուրկ Կ'ըլլան, իրենց ամուսնութիւնը չեղեալ կը նկատուի և անկէ ծնած զաւակները ապօքէն կը համարուին։

Այս օրէնքը, մեծ մասամբ արդէն ժողովրդային կրօնական հանրային զգացումէն ներշնչուած, է. դարու վերջերը, 692ին, Եկեղեցական նուրիտործում ստացաւ Կ. Պոլոյ Տրուլլեան ժողովին մէջ. Եպիսկոպոսը պարտի վարել բացարձակապէս զգացաւ կեանք մը. եթէ արդէն ամուսնացած է, կինը պիտի վանք մը քաշուի, իր ամուսինէն ընդունելով իր ապրուստը. քահանաները, սարկաւագները և կիսասարկաւագները պիտի չկարենան ձեռնադրուելնէն վերջ ամուսնանալ, բայց եթէ կարգ առնելէն առաջ կարգուած են, արտօնուած են ապրիլ ամուսնական կեանքերնին, ըստ բանի Առաքեալին, որ կը պատուիրէ «կնոջ յառնէ մի՛ մեկնել ... եւ առն զիին իւր մի՛ բօդուլ»։

Ա'յս եղաւ Եկեղեցականաց կենցաղի հարցին առած վերջին ձեր Յոյն և Արեւելքան միւս Եկեղեցիներուն մէջ է. դարէն սկսեալ և կը շարունակուի ցարդւ Ասոր հետեանքը եղաւ բարձրադրոյն աստիճաններուն՝ միմիայն կուսակրօն կղերին առջե բաց պահուիլը. ու յաջորդ դարերը լոկ կողմնակի փոփոխութիւն մը կրցին աւելցնել այդ սովորութեան վրայ, ժողովրդական հանրային պաշտօնները յատկացնելով ամուսնացեալ կղերին, առանց սակայն որ աստիկա պատճառ լինէր անոնց եպիսկոպոսացման։ Այդ փոփոխութիւնն ալ սակայն երկարատն չեղաւ. ու հոգիւական ասպարէզն ալ անցաւ կուսակրօն հոգևորականութեան։ Այս վերջինին վրայ՝ իր մատառապէս աւելի պատրաստուած և ընտանեկան հոգերէ և այլ կապերէ վերծ վիճակին համար՝ հանրային կարծիքը տեսաւ առաւելութիւններ, որոնք զինքը աւելի յարմար կ'ընծայէին այդ ասպարէզին։

* * *

ինչ որ ըսուեցաւ Բնդհ. Արեկեան Եկեղեցիներուն մասին, պէտք է նոյնութեամբ հասկնալ նաև մեր Եկեղեցին համար ։ Նոյն ոգին և ըմբռնու մի միենոյն կերպն է արդարեւ որ զարած է մեր նախնիքները Եկեղեցւոյ կեանքին տեսակէտով այնքան կարեոր այդ հարցին՝ Եկեղեցականներու կենցաղի ինդրոյն մէջ։ Այդ մասին թէն որոշ տուեալներ կը պակսին բռւն մեր Եկեղեցական-ազգային իրաւունքի իր ազգիւր ծանօթ ժողովներու տնօրինութեանց և կանոններուն մէջ, բայց մէկ կողմէ Հայ կանոնազիրիքին մէջ ներմու ծուած ըլլալը օտար և համաքիստոնէական այն կանոններուն որոնց մէջ շօշափուած է այդ հարցը, միւս կողմէ Յուստիժիանոսեան օրինագրքին ազդեցութիւնը մեր իրաւական դրութեան վրայ, ինչակս նաև կարգ մը պատմական հանգամանքներ յայտնա։ պէս կը հաստատեն թէ Արեկեան Եկեղեցիներու սկզբունքներն են որ ուղղութիւն տուած են մեզի այդ զետինին վրայ, Այսինքն հայ կղերը իր պատութիւնը պահած է ի սկզբան ամուսնութեան հանդէպ, առանց ենթարկաւելու այս կամ այն կերպով պատճառուած սեղմուներու։ բայց նոյն ատեն բաւական պայծառ կ'երեկի նաև կուսութեան և զգաստ կեանքի ձգտումը կամ պարտագրութիւնը այդ հնակոյն ժամանակներէն նոյնիսկ, Լուսաւորչի և իր տոհմին պատկանող բոլոր կաթողիկոսներէն շատերուն կանամքի լինելը մինչեւ Եղարք բացորդ կերպով կը ցուցնէ առաջին պարագան։ բայց նոյն ատեն իր յաջորդը նշանակուած ատեն, փոխանակ Վրթանէսի, որ իր երիցագոյն որդին եր և ամուսնացեալ, իր և ամէնուն նայուածքը իր կրտսեր և կուսակրօն զաւկին, Արիստակէսի ուղղուիլը պէտք չէ միթէ նկատել ապացոյց երկրորդ պարագային։ Յետոյ Լուսաւորչի հոգևորական ասպարէզ մանելէն զերջ իր կոնջ վանք մը մեկուսացած լինելու աւանդութիւնը, զոր Կ'արձանազրէ պատմութիւնը, և ապա, Յուսիկի՝ կերպով մը հարկադրաբար ամուսնանալէ յետոյ՝ կարձես ստրացած՝ մինչեւ զերջ այդ կենցաղին հանդէպ զգացած անսիրելութիւնը նշաններ պէտք չէ նկատել բարձր դասու հոգևորականներուն կողմէ զգաստ և ժուժէկալ կենցաղի հակումի։

Աւելցնենք տակաւին թէ յաջորդ դարերուն իր զաւակներու հայր ծանօթ եպիսկոպոսներու, զոր օրինակ Մ'եծն ներսէի Տեղապահ Խաղ Եպիսկոպոսի և Խորով Անձնացի պարագաները։ Կրնան բացարուիլ այրիցացեալ քահանայութենէ Եպիսկոպոսացման հասկացողութեամբ, ինչ որ արդարէ Կ'իմացուի Ս. Գրիգոր Նարեկացւոյ իր մօքը վաղամեռիկ եղած լինելու մասին իր Աղօթազրքին մէջ ըրած մէկ ակնարկութենէն։ Գալով աւելի զերջին զարերու մէջ, ըստ սա կամ նա յիշտակարանին, ամուսնաւոր Եպիսկոպոսներու յիշաւակումն, ատոնք պէտք է մեկնել իրեւ օրինական անկարգութեան և բարուց անկածութեան երևոյթներ, որոնք Լատին Եկեղեցւոյ մէջ ևս պատհած են միենոյն պատճառներով՝ կուսակրօնութեան օրէնքը հոն խստիւ հրամանակարգուելէն ետքն անզամ։

Հաս մեզ, պարզ է և անառարկելի նոյն ատեն, թէ Հայ Եկեղեցին այս հարցին մէջ սկիզբէն մինչեւ զերջ ընթացած է Արեկեան իր միւս քոյր Եկեղեցիներուն որդեզրած ուղղութեան վրայէն, համաձայն զգալով զայն կեանքի

և կրօնքի նկատմամբ դարերու փորձառութեամբն իր մէջ կազմուած համոզուածին, ինչպէս նաև այն պահանջին, զոր միջավայրի և այլ ընկերային առընչութեանց պայմաններ շիներ են իր մէջն ու շուրջը:

* * *

Բայց ինդրոյն մասին մեր տեսութիւնը յայտնելէ առաջ օգտակար կը նկատենք դեռ անդրադառնալ և քանի մը տողերով ցոյց տուլ նաև այն ընթացքը, զոր կուսակրօնութեան հարցը Արևմուտքի մէջ կատարեց Ե. դարէն ետքը, մինչև որ վերջ ի վերջոյ յանզեցաւ այն դրութեան, ուր կը տեսնուի այսօր թիւով և կազմով մեծ այն եկեղեցին, որ Հռովմէականը կամ Կաթոլիկին է:

Մեծ պառակտումէն առաջ, որ Փոտի օրով, 858ին, իրարմէ գտաւանաբանօրէն հեռացուց Եոյն ու Լոտիին Եկեղեցիները, այս հարցն էր որ անոնց միջև գոյացուց բաժանումի առաջին ճեղքուածը. ու սխալ պիտի չըլլայ, կը կարծեմ, ըսել թէ կրօնքի պաշտօնէութեան կենցաղակերպին նկատմամբ անոնց մէջ կազմուած մտածումի կամ մտայնութեան այս տարրերութիւնը պղտիկ պատճառ մը չեղաւ ժամանակին հետ աւելի խորունկցներու համար այն խրացը, զոր այլեայլ, և հաւանաբար երբեմն անարժէք, շարժառիթներ պեղեցին անոնց միջև Անձնականութեան կիրքը, անհատին ու մանաւանդ համայնքի մը մէջ երբ. կը սկսի գոյանալ, կարելի չէ ըսել թէ ինչ թանձ փոշի կը փոթորկէ իր շուրջը՝ անհասկնալի դարձնելու համար երբեմն ամենէն բացորոշ ճշմարտութիւնները ու յաճախ անտեսաննելի ընելու համար ամենէն յատակ և շիտակ դիմերը:

Դախագիս պուածին շորս գարերու և յետոյ յաջորդ երեք դարերու ընթացքին, մինչև ի մուտս հօթներորդին, մերթ ամուսնուոր և մերթ կուսակրօն կերպերուն մէջ տարամիտուելէ վերջ, երբ Արևելեան քրիստոնէութիւնը կանդ կ'աննէր վերջապէս միջին ճեմ մը առջն՝ իր հասկցած թէ ողմտութեան և թէ ողջախոնութեան տալ խորենով իւրաքանչիւրին իր իրաւունքի բաժինը, անդին Արևմտեանը. երկու կերպերէն միայն մէկին, կուսակրօնութեան, նկատմամբ հետզհետէ աւելի կը զօրացնէր. իր յարումը, հակառակ որ ի սկզբան այնքան չերժ չէր եղած իր եռանդը անոր հանդէպ:

Առաջին անգամ պաշտօնապէս արտայայտուեցաւ ան ի նպաստ կուսակրօնութեան՝ 200ին, Էլվիրայի ժողովին մէջ, օրոշելով որ ամէն ամուսնացեալ կեր (Եպիսկոպոս, քահանայ են.) ընդմիշտ բաժնուի իր ընտանեկան կեանքին, Սիրիկիոս Պապը 236ին գումարուած ժողովի մը մէջ հանդիսաւորեց այդ մտայնութիւնը, նոյն ձեռով ընդլայնելով Հին և Նոր Կտակարաններու բոլոր այն տուգերը որոնց մէջ կը կարծէր անոր միարո իմաստ մը տեսնել:

Քանի մը պարի վերջ, իննովկենտիոս Ա. նորոգեց այդ կանոնը. բայց պիտուերը բոլորովին պատրաստուած չէին հանդուրժելու համար հրամայուած խոտառութեանց. Ափրիկէ, Սպանիա և Կոլուա համակերպեցան, բայց վերին իտախոտութեանց. Ափրիկէ, Սպանիա և Կոլուա համակերպեցան, բայց վերին 401ին, Թուրքիո գումարուած միտք, մէջ, նուազ իիստ արտայայտուեցան կուսակրօնութեան մասին, ժողովի մը մէջ, նուազ իիստ արտայայտուեցան կուսակրօնութեան մասին, գտնանեկան կեանքի արգելքը. բարձրասահման կերին համար միայն զտնելով ընտանեկան պահանջին արգելքի արգելքը. բարձրասահման կերին համար միայն գտնելով բանաւոր. նոյն միտքով արտայայտուեցաւ նաև Թօլէտի ժողովը. Ամբողջութ և

Օգոստինոս իրենց մեծ հեղինակութեամբը ոյժ կու տային Պապական իշխանութեան, որուն հակառակողները հետզհետէ կը խարանուէին աղանդաւորութեան վճիռով։ Մինչև Ե. դ. օր, կիսասարկաւագները կուսակրօնութեան օրէնքին ենթարկուած չէին։ Նոյնիսկ Սիրիկոս թոյլատու էր եղած անոնց հանդէպ։ Լեռն Ա. նկատելով որ անոնք ալ, սարկաւագներուն պէս, Սեղանին ծառայութեան կը մասնացին, հրամայեց որ անոնք ալ լիեն ընտանեկան կեանքը, իսկ եպիսկոպոններուն և քահանաներուն վերաբերմար վերահստատեց Սիրիկիոսի և Խնոպկենատիոսի անօρինութիւնները։ Եկեղեցւոյ իշխանութեան հելլինակութիւնը պաշտպանելու նախանձախնդրութեամբ հանդերձ, կողուայի եպիսկոպոնները իմաստութիւն նկատեցին մեղմացուցիչ միջոցներ առաջարկել տրուած կանոններուն դէմ մեղանչողներուն համար սահմանուած պատիժներուն առթիւ, զոր օրինակ, փոխանակ կարզընկէցութեան՝ տակախում, անկեղծօրէն դղշացողները վերաբին ընդունիլ ի քահանայութիւն և օրէնքը ընդունողներուն հանդէպ աւելի բարեացակամ վերաբերմունք։ Այս մտօք Տուրսի, Օրանժի և Արլէսի ժողովներէն իրեն մատուցուած տղերսներուն ընկառաջելով՝ Լեռն Ա. թոյլատրեց նոյն իսկ որ քահանայուպետական կամքին համակերպող ամուսնացեալ հոգինորականները կարենան բնակակցիլ իրենց կիններուն հետ, զանոնք ընդունելով սակայն իրեր իոյց, իր բառերով՝ «մարմական յարաբերութիւնները փոխելով հոգկորի»։ Աւելորդ իսկ է ըսել, զբեթէ կատակերգական այս կարգպրութիւնը չկրցունաւ դարման մ'ըլլալ միշտ աւելի խորաւնկցող վերըին։

Գերեթէ ամէն Պապի օրով, և զանազան առիթներով յաջորդ գարերուն
մէջ յաճախ գումարուած ժողովներու կողմէ այս մասին կատարուած բազմաթիւ
անօրինութիւնները ցոյց կու տան թէ ս'ըքան բուռն էր դիմադրութիւնը անոնց
կողմէ նոյնիսկ որոնց կ'ուղղուէին այդ վճինները . Ու մերձաւորագոյն ողպակա-
նուէիներու հետ միայն ապրելու հրանազը, յետոյ, հեռու առնձակարելէ՝ փո-
խեց միայն զայթակութեան տեսարանները : Ընդդիմութիւնը սաստիկ էր այն
երկիրներուն մէջ՝ մասնաւորապէս ուր Գերման ցեղը տիրակոն էր թիւնի և ող-
պեցութեամբ . բայց կացութիւնը բոլորովին միխմարական չէր միւս ողպերուն
մէջ ևս Ստոյդ է թէ եկեղեցական կեանքի այս վատթարացումին քիչ չնպաս-
տեցին քաղաքական վերիպայրումներէ յառաջացած ժողովրդային անկարգութիւն-
ները և հանրային կեանքին մէջ ամէն օր քայլցիկի արտգութեամբ ծաւալող
անրարոյութիւնը, ինչպէս Կարլովինկեանց անկումի շրջանին (Փ. գար), երբ
եկեղեցական կարգապահութիւնը իսպառ անշքացաւ . բայց անտարկելի էր մա-
նաւանդ սա իրողութիւնը թէ չարիքին բուն արմատը եկեղեցւոյ վերին իշխա-
նութեան մէջ էր. ան ժողովէ ժողով կտնոններ, արգելքներ և պատիժներ բա-
նաձեւելու անապարանքն էր ունեցած միջան, իր ուշադրութիւնը հեռուն ուղ-
ղերով միշտ, մինչ իր իսկ աչքին տակ, Հռովդի մէջ, եկեղեցականներ ըզ-
ւականներու կը կտակէին իրենց ինչքերը, եկեղեցւոյ ստացուածքը . . .

իրեց շարունակեցին իրենց զնացը բարքերու ճախճախութիւնը մը մէջէն այսպէս մինչև ժե. դար. աղէտը տիեզերական էր գարձած և անդարձմանելի նկառուելու շափ ծանր սասակութեան մը հասած, երբ, ի ակիզըն ժե. դարու զերջին քառորդին, Դրիգոր է. ուժեղ բազուկով սանձեց փոթորիկը, հոսկոռ-

կաններու կուսակրօնութեան սկզբունքը դաւանակէտի (ծցու վերածելով, իր արձակած բանադրանքը անբարոյ և անկարգ կլերին դէմ, և ժողովուրդէն անոնց դէմ՝ որոնք ներկայ կը դանուէին անոնց մատուցած պատարագին և կատարած պաշտամունքին, արթսցած հանրային խղճմտանքին ոյժովը նոյնիսկ փրկեց կ սցու Շիւնը։ Առանց այդ հզօր զլուխին, Կաթոլիկ Եկեղեցին պիտի չկարինար իր ծողէն դուրս բերել Եկեղեցական սերունդ մը, հինգ դար ետքը զինքը պաշտոնական համար Բարեկարգութեան պատճառած մեծ ցնցումին առջև։

Տեսանը ահա հարցը իր էութեանը մէջ։ ճանչցանք նաև անոր պատմութիւնը՝ իր դիւ ուոր գիծերուն վրայ, այսինքն անոր ընթացքը ժամանակի ճամբուն վրայէն, մերթ սեպ և մերթ սալապ արտնետնիրէ, ու մարդոց վերաբերմունքը անոր հանդէպ, օր մը կամ դար մը առինքնող և դար մը կամ օր մը գժնեաց իր կողմերուն առջև։ Խոնդիր է հիմակ մօտենալ անոր արժէքին՝ իր պատմութեան լոյսին մէջէն, հասկնալու համար թէ էապէս ո՞րքան համապատասխան է ան մարդկային հոգւոյն և Եկեղեցական ծառայութեան գործին, և ինչշափ իմաստութեամբ է որ Եկեղեցւոյ երկու կէսերը, Արևելք և Արևմուտք, կրցած են ըմբռնել և գործադրել զայն, իրաքանչիւրը իր կերպով։

Չենք քաշուիր անգամ մըն ալ կրինելէ հոս թէ մեզի համար հարցը վար դապետական ըլլալէ շատ աւելի՝ կարգապահական է իսկապէս։ Աստուածաբանութիւնը չէ ուրեմն որ պիտի կըռէ դայն։ զայն պէտք է զնահատէ կեանքին ու կրօնքին առողջ հասկցողութիւնը, մէկով միւսը փոխադարձապէս զօրացնել կարենալու իրատեսութիւնը ունեցող, այսինքն հոգեոր կեանքին մէջ ալ յաճախ գործնական սկզբունքներէն առաջնորդուիլ զիտցող ողջմտութիւնը։ Այդ ողին՝ բնութեան և բանականութեան իրաւունքներու հանդէպ մարզը և կրօնաւորը ըստ չափու աստիճանի յարցանքի պարտադրող այդ ողին է արդարե որ վարեց հաւատքի կեանքը առաջին դարերուն։ ու Եկեղեցին, ոգորելով հանդերձ զնոստիկեան այն մոլորանքին գէմ, որ մարմինին ու մարմնական հակումներուն մէջ կը ցուցնէր չարիքին արմատը, երկկողմանի ծայրայեղութեանց առջև թումբ դնելու համար, հետեւով Պօղոսեան պատզամին, սկիզբէն խոկ արտօնեց թէ ամուսնաւոր և թէ ամուրի հոգեորականութիւնը Բայց քրիստոնէական կեանքին թիւով և կազմով, մտածումով և մշակոյթով յարածուն յառաջատուութեան մէջ կարելի չէր ընդմիշտ անշաբդ պահել հաւատսարակշութեան մէտը, ու եթէ չինէին նախ Թէոդոսեան և յետոյ Յուստինիանոսեան օրէնքները, այսինքն եթէ պետութիւնը իր ուժեղ ձեռքը չդնէր գործին վրայ, սիրտերն ու միտքերը, այսինքն կիրքերն ու տեսութիւնները պիտի յորդէին դէպի այս կամ այն կողմ, ու Արևելքը շատ աւելի պիտի ենթարկուէր բարոյապէս այն շփոթ կացութեան, որ յետոյ երկար դարեր շուարումի պիտի մատնէր Արևմուտքը։

Երկու կենցաղակերպերուն հանդէպ միշին ճանապարհ այն ձեւ, զոր Արևելեան Եկեղեցիները նախ քաղաքային և դար մը վերջ միայն կրօնական Փրէնսորութեամբ որդեգրեցին, քացարձակապէս արդար չէր և չէ անշուշտ, քանի որ հոգեորականութեան մէկ կամ միւս մասը կը զրկէ իր այս կամ այն իրաւունքներէն։ բայց, արդարութիւն է միայն ըսելու շատ աւելի իմաստութիւն կայ անոր մէջ՝ կեանքն ու կրօնքը իրարու հետ ներդաշնակելու և մէկը միւսով

ակարացնելէ աւելի զօրացնելու տեսակէտով։ Թո՛ղ շըսուի թէ ինչո՞ւ ուրեմն Արևմտեանք ամէն կերպով այսօր աւելի զօրեղ են քան Արևելեանները։ այդպիսի առարկութեան մը ի պատասխան կը մատնանշենք միայն Դ-ժին, ութեան այն տեղութիւնը ուր բարոյական գահավիժումներու ամենատիսուր թատր դարձաւ Արևմուտքի եկեղեցական կեանքը, և անդրագոյն ևս թերևս՝ մինչև Բողոքականութեան նախօրեակը։ որ է ըսել թէ այլո՞ւր պէտք է փնտոել մէկին ներկայ անգորութեան և միւսին հզօրութեան պատճառուները։

Բայց դարձնելով մէտալին միւս կողմը, կարելի չէ ուրանալ թէ կուսակրօնութիւնը հոգենորական կեանքի տեսակէտով ունի առաւելութիւններ։ անոնց առաջին պանծացնողն է Առաքեալն ինքնին, նախ իր անձով, յետոյ իր խօսքով «Ուր անկինն է՝ հոգայ զծեառն, թէ ո՛րպէս հանոյ լիցի Ֆեառն, եւ որ կանամբին է՝ հոգայ զաւսարհին, թէ ո՛րպէս հանոյ լիցի կնոջ իւրում ... զի կոյսն հոգայ զծեառն, զի իցէ սուրբ մարմնով եւ հոգով, եւ առնակինն հոգայ զաւսարհիս, թէ ո՛րպէս հանոյ լիցի առն իւրում»։ այդ առաւելուաթեանց ըմբռնումովն է անշուշտ որ Արևելեան եկեղեցիները հոգենորական առպարէզի բարձրագոյն աստիճանաւորներուն համար անհրաժեշտ կը նկատեն զայն, ու Լատին եկեղեցին անտարակոյն միենոյն զգացմամբ և մտածումով է որ այլամերժօրէն կապուած է անոր։

Աստուծոյ սեղանին հանապազորդ պաշտօնեան պէտք չէ պաշարուած լինի աշխարհիկ և ընտանեկան հոգերէ։ անիկա պէտք է հայր լինի ոչ թէ քանի մը զաւակներու միայն, զորս կրնայ ունենալ ըստ մարմնոյ, այլ բազմաթիւ հոգերո որդիներու՝ զորս նուիրական կոչումը պիտի յանձնէ իրեն։ «Հրեշտակային այդ կուսական կեանքը» Պոսիւէի բառերով, աղբիւր մաքուր հայեցողութեանց, սուրբ կեանքի մը բոլոր առաւելութիւնները կրնայ իրականացնել հոգենորականին անձին վրայ։

Այս է, իր պարզագոյն ձերն մէջ, հիմքը փաստարկումին, որով ամէնքը բայց մանաւանդ Լատին եկեղեցին կը ճգնին պաշտպանել կուսակրօնութեան դատը։ Ու ճշմարտութեան շատ կարեսոր բաժին մը կայ այս խօսքերուն մէջ։ Ամենամեծ մասը այն բոլոր նուաճումներուն զորս քրիստոնէութիւնը ունեցած է ի վաղուց մինչև ցայսօր կեանքի բոլոր մարզերուն վրայ, զրեթէ ամէնքն ալ պտուղն են կուսակրօն նուիրումին։ Սրբազն զիտութեանց և զրականութեանց, արուեստից և դպրութեանց, ուսուցման և դաստիարակութեանց, բարեպաշտական և բարեգործական հաստատութեանց, հովուական և առաքելական գործունէութեանց դաշտերուն վրայ ընդհանուր առմամբ կուսակրօններն են որ փայլած են ու կը փայլին ցարդ իրեն անխոնջ և անկեղծ մշակներ, բոլոր եկեղեցիներուն բայց մանաւանդ Լատինականին մէջ։

Անկարելի է որ կանամբի եկեղեցականներ, որոնք, որքան ալ զիտակից և նուիրեալ, իրենց տուններն ու ընտանիքը մանաւանդ անխոնմ թողած առենանին «ի հաւատոց ուրացեալ եւ չար եւս խան զանինաւաս» պիտի համարուէին ըստ մտաց առարեալին (Ա. Տիմ., Ե. 8), այնքան ուժգին և ջերմօրէն կապուին հանրային ծառայութեան գործին, որքան կուսակրօնները։ Սեղանիս վրայ ունիմ զիրը հոգեզգօն և ազգասէր քահանայի մը, որ իր կեանքի ընկերունիքն

և սիրատուն զաւկէն հինգ ժամ միջայն հեռաւորութեամբ աեղ մը ապրելուն համար կը կողկողի սրտին խորերէն, ու նոյն ատեն զրութիւնը դեռատի վարդապետի մը՝ որ Մայրապոյն Արևելքի հեռուները ծովէ ծով և ափունքէ ափունք իր կոծկոծումին մէջ իր նորդին երանութիւնը կ'երգէ։ Իր դնենք հոս այս տողերը ոչ իրբ զորովանք մէկին և ոչ իրբ տարփողանք միւսին, այլ իրբ պատկեր ճշմարտութեան, որուն մէջ իրական փաստեր կը խօսին։

Դարձեալ, եթէ միստիքականութիւնն է այն խորհրդաւոր զօրութիւնը
ուսկից հաւատաքը իր ամենէն կենդանի և մաքուր անունղը կը ծծէ, վանքերն
ու սուրբ կեանքի և զիտութեան նուիրուած միայնանցներն են ուր ամենէն
աւելի կը մթերուի այդ զօրութիւնը, Առանց անոնց՝ ոչ Յոյն Եկեղեցին պիտի
ունենար իր Որոգինէսները, Ուսկերեանները, Բարսեպներն ու Կիրեպները, ոչ
Լատինը՝ իր Օգոստինոսները, Հերոնիմոսներն ու Ամբրոսիոսները, և ոչ Հայը՝
իր Մեսորպները, Նարեկացիները, Ծնորհալիները, Լամբրնացիները և Տաթեա-
ցիները։ Անոնք որ ճաշակն ու հմտութիւնը ունին Եկեղեցւոյ պատմութեան՝
զիտեն թէ ինչ արժած են այդ զլուխները իրենց ժամանակին մէջ իրենց Եկե-
ղեցիներուն և ինչ կ'արժեն անոնք ցայսօր ընդհանուր Քրիստոնէութեան հա-
մար, և թէ՝ առանց իրենց՝ ինչ պիտի արժէին այն Եկեղեցիները մանաւանդ,
ուր ծնան և զործեցին անոնք։ Ըլնան, Կաթոլիկութեան այդ արտակարգ հա-
կառակորդը, անկեզծ եղած է ճանչնալու համար Ս. Ֆրանսիաւա տը Սալի և Ռ.
Ֆրանսուա տ'Աստիղիի հողեկան մեծութիւնը և ըսկու մանաւանդ թէ Բօղոքա-
կանութիւնը երբեք պիտի շկարենար ծնիլ այդպիսիներ Խոստովանիլ հարկ
է թէ ամուսնական կեանքը, օրնութեամբ կնքուած, աստուածազործ սրբու-
թիւն մըն է, ու շանադիր ըլլալ որ անոր քաղցր լուծէն չխրաչին անոնք որ
ընտրած են աշխարհի կեանքը. բայց անկեղծութիւնը ունենանք ընդունելու
նոյն ատեն թէ կուսակրօնութիւնը, չնորհաց սրբութեամբ ապրուած, զերա-
զանց միջոց մըն է աստուածային ծառայութեան զործին, ուստի և հարկ է
մակերեսային դաստու մներով չնուազեցնել անոր դերն ու արժէքը,

Բայինք նախապէս թէ մեր տեսութեամբ կուսակրօնութեան խնդիրը կարգապահական հարց մըն է. մենք կը կարծենք թէ Լատին Եկեղեցին անոր նկատմամբ իր չերմ յարումին իրը պատճառ ունի, վարդապետական տեսակէտէն զատ, կարգապահականն ալ: Անիկա այդ դրութեսն հանդէպ շատ կանուխէն ունեցաւ այդ վերաբերմունքը և ժամանակի ընթացքին մէջ երբեք չնուազեցուց զայն, որովհետեւ շատ կանուխէն իր մէջ երկնուած էր իր ապագայ հոգնոր աշխարհակալութեան երազը, որմէ ոչ մէկ ատեն ուզեց հրաժարիլ: Մեր նպատակը չէ հոս զնահատել կամ քննադատել Լատին Եկեղեցոյ շատ յատկանըշական ձգուում այդ մասին: Կը յիշենք զայն հոս, գիտել աալու համար միայն որ անիկա յաւէտ պաշտպան կանզնեցաւ հոգնորականներու կուսակրօն կենցաղակերպին, որովհետեւ անոր մէջ տեսաւ իր նկարագիրէն անբաժան մարուած աշխարհակալութեան լաւագոյն գործիքը: Ու լէզէոններուն փոխարէն՝ որոնք քաղաքական Հռովմին բերին երբեմն օտար և հեռաւոր աշխարհներուն հզատակութիւնը, հոգնոր Հռովմի հովանիին տակ կուսակրօնութեան ծոցին մէջ կազմուած կրօնական միսիոններուն բանակները արդարե անոր ապահովեցին ուշագրաւ նուաճումներ Եկեղեցական գետնի վրայ:

Ու այս պարագան է որ պէտք է խօսի մեզի:

Դաւանական և կարդապահական մէջէ բաւականէն աւելի կէտերով կը տարբերինք մենք իրմէ, կաթողիկ եկեղեցինքն. բայց այս ամէնը չ'արդիկեր բնաւ զմեզ կանգ առնելէ, այս կէտին մէջ մասնաւորապէս, իր օրինակին առջև։ Բաել չենք ուզեր անշուշտ թէ պարտինք ամրողավին որդեղբել իր օրինակը, կուսակրօնութիւնը բովանդակապէս ընելով կենցաղակերպ հայ հոգեռորականութեան, վերջ տալով կոնամբի եկեղեցական կերպին։ Ոչ ամէն եկեղեցի իր գոյութիւնը կրնայ շարունակել իր նկարազրին իրեն պարտադրած ուղղութեան վրայ. մերինը, որուն վարչական կազմը, սկիզբէն ի վեր, հեռի լոկ կուսական լինելէ, ժողովրդախառն բնութիւն մ'ունի, ընդունակ չէ բնաւ այդպիսի փոփոխութեան մը։ Հոռվմէտական օրինակը պէտք է շեշտէ միայն մեզի կուսակրօն դրութեան պահպանութեան կարենորութիւնը, այն վիճակին և սահմաններուն մէջ, ուր դրած է զայն մեր նախնեաց իմաստութիւնը։

Ամուսնաւոր եկեղեցականութեան առջև բարձրագոյն աստիճաններուն բացումը ներկայ պայմաններուն մէջ ջնջում միայն պիտի նշանակէր կուսակրօնութեան, իսկ այսպիսի յախուռն անօրինութեան մը հետեանքը պիտի ըլլար եկեղեցական կեանքի մէջ ծաւալումը նեպստականութեան, որ ծանրագոյն ազէտքի մը առջև պիտի դնէր զմեզ ազգովին։

Ընտանեկան և ժողովրդային հոգուութեան և պաշտամունքային կատարողութեան գործը աննշան չէ երբեք ո՛չ իրրե պարտականութիւն և ո՛չ իրրե արդիւնք. ու մեր կանամբի կղերը գեռ որքան աւելի զարդանայ, այնքան աւելի օգտակարապէս պիտի կարենայ ծառայել այդ գործին, մինչ իր կենցաղին հանգամանքները դժուար թէ ներդաշնակուին պահանջներուն վարդապետական և բարձրագոյն հոգուութեան ասպարէզներուն, որոնց աւելի նպատակայարմար է կուսակրօն հոգեռորականութիւնը։

Այս վերջինին շարքերուն մէջ անպատրաստ և ապիկար անձերու գոյութիւնը պէտք չէ ծառայէ իրը փաստ հակառակ տեսութեան մը։ Բարեկարգութեան գործը պիտի լինի տնօրինել այդ մասին կարենորը, որպէսզի երկու շրջանակներուն մէջ ևս իրենց ասպարէզին և կոչումին արժանաւորները միայն ընդունուին։ Ու արժանիքի համեմատ բարձրացում ըսելով պէտք է հասկցուի ոչ թէ քահանայութենէն եպիսկոպոսութեան կամ տռաջնորդութեան ելլելը, այլ իւրաքանչիւրին՝ իրեն յանձնու ած պարտականութեանց սահմանին մէջ ունեցած արդիւնագործութեան պատուով զնահատումը, Ղեռնդ երէց, Վարդանանց դարուն, քահանայ մըն էր, հոգեոր արժանիքով և զիտութեամբ այնքան ուշագրաւ, որ իր գարուն և պատմութեան մէջ իր անունովը կոչուեցաւ եկեղեցականներու այն խումբը որուն մէկ անդամն էր ինքը, և որուն մէջ սակայն կային եպիսկոպոսներ ու ժամանակին կաթողիկոսն ինքնին։

Կ'եղրակացնենք. ամուսնաւոր քահանայութիւնը անհրաժեշտ է Հայ եկեղեցւոյ կեանքին համար, իսկ ամուրի հոգեռորականութիւնը՝ անոր գոյութեան պահպանութեան համար։

Այս ըմբռնումով է որ մենք համամիտ ենք Զեկուցումին եղրակացութեան, («Սիրո», 1938 Յունիս) (Եարունակելի՝ 8)

ԹՈՐԴՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ